

Դ. ԳԵՂԱՔՈՒՄԻ

# ՃԱՂԿԱԾԱՆ



891.99  
4-42

ՀԱՅ ՀՊՃԵՐՆԵՐ

ԽՈՂԿԱՍԱՆ

Գ. ՀԱՐՔ

960

01 JAN 2009

19 NOV 2011

891.99

9-42

Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

ՄԱՂԿԱՍՏԱՆ Ա. Շարք (Արձակ քերթուածներ),  
1924.,

ՄԱՂԿԱՍՏԱՆ Բ. Շարք (Արձակ քերթուածներ),  
1926, ֆլ. 6

ԱՐԵՒՈՒԽ ՏԱԿ (Նորավիպակներ), 1927.

ԹՕՇՆԵԼԻՆ ՎԵՐՋ (Նորավէպ), 1928.

ՄԱՂԿԱՍՏԱՆ Գ. Շարք (Արձակ քերթուածներ)  
1929 ֆլ. 10

ԾԱՂԿԱՍԱՆ

Գ. ՇԱՐՔ

1836  
(2439)



Գ. Մ. Բ. Զ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ԳԱՅԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

18 MAR 2013


25270

100 VON 81

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Տպարան թ. ԹիհրաՊետ  
227, Blvd. Raspail  
PARIS  
1929



46863. 64

ԲԱՐԵԿԱՍՄՈՒՆԴԻՒՄ, ՇԱՏ ՍԻՐՈՎ  
ՈՒ ԱՆԹԱՌԱՄ ԹԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ:

## ԿԱՊՈՒՏԻԿՆԵՐ

“Խնչու անունըդ այստեղ զկարենամ գքրել ես  
Եւաշխարհի չը յայտնեմ թէ քեզ ինչպէ՞ս սիրեցիս  
Երեք վանկե՞րը անորես կը զուբցեմ զաղտնապէս  
Եւ ան ամրողջ կը թռչի սիրոյ մատնա՞ն մը լինծի...”

Վ. Թէքէնան

Գարնան, ծաղկած դաշտերուն մէջ  
տեսած կիներուս դաւող աչերէն շլացած՝  
երբ սրնգեցի, սրինգէս ի վար դաշտերուն  
վրայ սուտակներ, արեւակներ վաթեցան:

Բլրան մը լանջին, շուայտ համ-  
բոլովով արբած՝ երբ սրնգեցի, ան մատուռակ-  
ուած, նռնավարդ գինէսկիհ մը դարձաւ:

Գիշերը, մութին ընծայուած մար-  
մի մը յայրատ թովչանքով շմոր՝ երբ  
սրնգեցի, քովս բացուեցաւ այդի մը պտղած:

## ՆԱԽԵՐԳԱՆՔ

Ու օձերու պէս, վկիս փաթթուող  
թեւերէ արբշիո՛ երբ սրնգեցի, անոնք  
մարգարտէ մանեակի նման շլիքէս կախ-  
ուեցան:

Բայց, առտու մ'ամրան, երբ որ ես  
դտայ՝ ծմակն ոստոստող եղնիկի նման  
սիրող կուսական, արեւովլ լեցան սրտիս  
անդերը խոպան:

Եւ հիմայ լճափը նստած երբ կը  
փչեմ սրինգս դալար, արեւապար ջուրե-  
րուն վրայ կը ծաղկի սիրազեղ երգս, պատ-  
կերովդ չքնազ:

«Սիրոյ նոյն ցանկութիւնն է որ կը վարէ,  
նրգերն ծաղկած սալորին վրայի սոխակներուն,  
Զուրին մէջ ծփացող գորտերուն կոխնչը»:

Ճաքոնական բանաստեղծութիւն.

## ՍՐԻՆԳՍ

Բողբոջուն բարունակ մը ծիրանի,  
ծաղկածուի մը մէջ ինկած:

Փթթուն ծաղկիներ արփուն կը բու-  
րեն շուրջը:

Խենդեցած թիթեռնիկ մը երփնա-  
թեւ կը թռչոտի բարունակին վրայ բողբոջէ  
բողբոջ:

Եւ առուակը լսովաջելով կը վագէ  
քովէն ոռողելով ածուն:

## ԵՐԳԱ

Բուրաստաններուն մէջ ոստոստող  
սիւզը դարունի՝ որուն քամակն են հեծեր  
բոյշերը փթթած ծաղիկներուն և արեւն  
ալ վարսերովը կը շոյէ՝ շփացած տղուն  
դէմքը ըստապերձ:

Առուակը կը քալեցնէ իր սահող  
հայելին, տաներով հետը անդէ անդ, պատ-  
կերն իրարու փարած զուգի մը՝ երիտա-  
սարդ:

Քիչ անդին, բաժակ մը զիւրաբեկ,

— 10 —

լեցուն կարմիր գինիով:  
Խոշոր նուռ մը, ճաթած հասու-  
նութենէն:

Եւ լուսնին դէմքն արծաթածեփ, ու  
խորշահար ծաղիկներ որ կ'երթան անդարձ,  
առուակն ի վար:

## ՍԻՐՈՒԵՒ

Սմբուններու փունջ մը բուրեան՝  
զոյգ մը շահպարակ անոր մէջ, և կակաջ  
մը բոսորափիթիթ, զրուած յախճապակիէ  
նկարէն թաղարի մը վրայ:

Եւ ես, մեղու մը թոյրահմայ որ  
կ'ոստոստէ անոր վրայ:

— 11 —

## ԱՌԱՋԻՆ ԱՇՈՒ



### ԳԱՐՏՆԻՔԸ

Առանձնացած ճապիններուն ստուերին,  
տակ, աչերս փակ, ես խոստովանեցայ ինք-  
զինքիս սիրելս քեզ, և այնքան մեղմ էին  
բառերս, որ հաղիւ կը հասնէին ականջիս:

Լուսնակն ամէն ուրեք սակայն Հե-  
տեւեր էր ինձ, լսեց ու պատճեց բոլորին:

Եւ երբ այսօր փչեցի սրինգս, իր  
առաջին երդն եղաւ ան, ու ոչ թէ միայն

դու ծանօթ ես Հիմայ տարփազին սիրոյս,  
այլ ամէնը,

ԶԵ, բանաստեղծը ոչ մէկ գաղտնիք  
ունի:

1000

ԱՆՁՐԵՒ

Ամբան անձրեւը տեղատարափ, թըր-  
չեց դաշտերը ոսկուն, եւ արտերուն շա-  
ւիզներէն քաղած պահուս թաց հողի շեր-  
տերով կը բեռնաւորուին ոտներս:

Ամառ է: Տեղատարափ անձրեւին կը  
լաջորդէ տօֆթակեզ արև մը, և ոսկիծիլը  
անդերը գատող արահետներուն կանաչը կը  
բացուի նորէն:

Թիւանի հողը կը բուրեց հեշտա-

բորբ, կապտաթեւ շելեփազիներ կը ստ-  
ւառնին միջոցին մէջ, խսունջները թայ  
հողին վրայ ելած են գծել իրենց արծաթէ  
ճամբան,

Իսկ ես զինով դաշտերուն արեւով  
կեցած կը կանչեմ քեզ՝ սիրուհիս, եկուր,  
ամրան անձրեւը սիրազրգիու շունչ մը  
ունի ու հողը բոյր մը որ կ'արքեցնէ զիս,

46863-63


2836  
9439

### ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ

Վերջալոյսի արեւուն տակ, նստած  
լճափին մայրիներուն շուքը, կը սրնգեմ ու  
կը դիտեմ հորիզոնը որ կակաջներու դաշ-  
տի մը պէս կը բոցոտի:

Հազար ստուերներ մեղմ մեղմ եր-  
պերով պարի կ'ելին շուրջս, և ես կը կոր-  
սընցնեմ պատկերս լճին հայելիին վրայ:

Մայրիներուն թեւերը կը սկսին ի-  
րենց ռեհէնը սրտկել վրաս, տակաւ ածու-



Ներուն ծաղիկները կը ձուլուին մարդին  
կանաչին:

Երգս կը հոսի նորահաս զիշերի  
աղջամուղջին մէջ: Եւ կ'անցնի մօտէս,  
անշշուկ քայլերով վարդի պէս փթթած,  
պատկերդ ժպտաղէմ: Ու կը կանչեմ՝

"Սիրուն աղջիկ, նաշխուն աղջիկ,  
սիրուհիս, մութն է իջեր դաշտն ու սա-  
րեր, ծաղիկի բոյր, թռչունի սոյլն ալ չի  
կան, զաֆուր բոյրովդ, անուշ երգովդ, ին-  
ծի եկուր, սիրոյն եկուր... . . . . .  
Եկուր, . . . . . եկուր. . . . .

— Կամ յախուտն ուն ըմբռիչը շահոյ  
ու ամենա ու ամեն ու ամեն ու ամեն  
ու ամեն ու ամեն ու ամեն ու ամեն  
ու ամեն ու ամեն ու ամեն ու ամեն  
ՄԵՆՔ

Լուսնին տակ, սիրտս ծաղիկ մըն է  
ցայգափթիթ, ու վրան կը թրթռայ սէրը  
երփնաթոյը:

Մենք զրացիներ ենք քեզ հետ և  
մեզ իրարմէ զատող ցանկապատը ցած է  
ու խարիսուլ, ձեռք ձեռքի, քանդենք:

Միեւնոյն աղբիւրէն կ'առնենք մեր  
ջուրը, դու ցորեկը կ'երթաս լեցնել կուժդ՝  
իսկ ես զիշերը: Փոխենք մամը, միասին

Երթանք զովացնել մեր ամառնակէղ շըբթ-  
ները:

Մէկ սարի վրայ կը տանինք ա-  
րածել մեր գառները, զու քովնտի նեղ ու  
երկայն շաւիղներէ կ'երթաս, ես շխտակ  
պողոտայէն, կարճ, արեւոտ: Մեր արօտա-  
տեղին նոյնն է, միայն Ճամբաներն են  
տարբեր, ե՛կ, միաւորենք մեր ուղղին:

### ԱՆԲԻՒՐԻՆ ՔՈՎ

Ամբան տաքով նստած ես աղբիւ-  
րին քով եւ աւագանին Հայելին նկարեր  
է պատկերդ:

Որո՞ւ կը սպասես  
ես սիրավառ, ծարաւ, սափորս լե-  
ցլնել եկայ:

Ինչո՞ւ չես թողներ:  
Աղբիւրն անդադար կը հոսի յստակ:  
Փնտռածդ ի՞նչ է աւագանին վճիտ

ՀՐԵԼՈՒՆ ՖԵՅ:

Որոնութերովիդ պղտորեցիր Հայե-  
լին ջինչ, կորուսիր պատկերդ ալ, կը լսե՞ս.  
ու ալեակները կը ծիծաղին վրադ:

ԿԸ Հոսի աղքիւրն անխռնջ:

Կը խուսի արեւը մեղմէ, քիչ վերջ  
լուսնակն ալ պիտի գայ Հեղինել մենու-  
թիւնդ, եւ զու պիտի մսիս մութ դիշերին մէց:

Ոլո՞ւ կը սպասես:

Աղբիւրին քով եկայ ծարաւ, սի-  
րավառ ու երգեր կր սրնգեմ քեզ համար:

Խնչու կը շրջես դէմքու:

Ինչու չես թողուր լեցնել սավիուս:

**ԱՄԵՆԱԿԱՐՈՂ**

Ի զուր կը ծածկես դէմքդ՝ հեռում։  
Ես կը տեսնեմ քեզ իրիկնամուտի  
պաշուն երբ հորիզոնը կը բռնկի հրղեց-  
ուած արեւուն բոյերէն։

Ուր կը փախիս ինէ, չար աղջիկ:  
Կը բռնեմ անառակ մատներովս քեզ, ու կը  
խաղամ ճերմակ ձեռներուդ Հետ:

Աշխատանքի պահուն շուկայի ժը-

Խորին մէջ կը սրբեմ վոշեթաթաւ ճակտիս քրտինքը մազերովդ մաքուր:

Եւ արշալոյսին, երբ արեւը ոսկեմատ կը վերցնէ քօղը գիշերին, կազդուրւած կը մօտենամ քեզ ու կը քրբեմ սիրտդքնքուշ:

Ուսած եմ՝ ամէն Հովի բանալ սիրտս Դիտել թուխս աչերդ ծաղկի մը վըրայ, շրթներս դնել շրթներուդ՝ զինէսկիհի մը շրթներուն:

Ես երջանիկ ըլլալու արուեստն ունիմ:

### Հ Թ Ա Ր Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գլխաբաց, մենակ կը սրնզեմ զիշերին մէջ մութ ու լուռ: Երգերս ժպտածիր կը պարեն շուրջս Հովաթեւ:

Եւ ես կը լսեմ մօտէն դօղանջը զարդոսկիներուդ, բայց չեմ գար առաջ բառերով անուշ, ու ողորմահայց:

Ամառ է, ես ալ ծարուած երգելէն մենակ: Լեցուն սափորն ուսդ, կը տեսնեմ

անցնիլու յամրաքայլ, չեմ ձայներ սա-  
կայն, չեմ կեցներ քեզ եւ ջամքած բա-  
ժակս կարկառեր:

Կը լսես դու ալ երգս արբուն, կը  
նայիս ճպտովդ օծուն սրինդէս ի վար վա-  
թող կապուտիկներուն բիլ

Եւ չես կենար'

Չես առներ սափորն ուսէդ վար, կը  
շառագնիս թէեւ, ու կը դողդղան ոտներդ  
կապուտիկներուս վրայ կոխելով անցած  
պահուղ:

### ԸՆԴՎԶՈՒՄ

Ես հիմայ լուսնին տակ նստած մի-  
նակ կը սրսփամ ու կը շարժեմ պատկերդ  
ափիս մէջ, կը փորձուիմ ալ նետել հե-  
ռուն, փշբել:

Կը նմանիմ մանուկի մը որ գուր-  
գուրացած սլուպրիկին լոռւթենէն ընդ-  
վրգած՝ կը դարնէ քարին, կը ջախջախէ՝  
յետոյ փշուրներուն վրայ անոր լալու հա-  
մար ցաւագնօրէն:

Որքան աղերսող էին աչերս երբ  
կարկառեցի ձեռքս, դիտեցիր, ու չըռնե-  
ցիր:

Երկար երկար խօսեցաւ, սիրազեղ  
էին բառերս, ունկնդրեցիր հաճովքով, բայց  
չպատասխանեցիր:

### ՍԻՐՏԸ

Եթէ գիշերին լուռ պահում, սիրտդ  
ճըրկի սիրաբողբոջ երազներով, եւ որսալ  
ուզես երազդ անուշակ, այզիս եկուր:

Ածուներս հարուստ են երփնա-  
թոյր ծաղիկներով, Խնձորենին այզիս պըտ-  
դած, ու ցայտաղբիւրը պաղպաջուն, մշտա-  
հոս :

Մի ձոռնար այզիս, սիրուհիս, երբ  
սիրակարկաջ երազդ ունենալ ուզես:

Երբ իմնձոյքիդ համար պէտք ու-  
նենաս գուսանի մը նուազին, հիւղակս  
եկուր:

Նստած, պարերզներ կը դաշնա-  
կեմ դուարթաչու, և ժպիտն ու ծիծաղը  
հոն կը պարեն հոլաթեւ:

Տիրուհի, իմնձոյքիդ համար գու-  
սանի մը երբ կարօտիս, կանչէ զիս ու  
պարերլներս դաշնաքայլ:

Թէ ո՞ր յոզնաճարակ ցամքիս զի-  
շերուան խաղերէն, և մարմինդ արշալոյ-  
սի անդորրը պաղատի, դարատափս եկուր:

Մշտադալար սօսիներս յաւերժա-  
կան, մարզին վրայ կը փռեն իրենց շու-

քը զովաշոնւչ, ու սիրագորթ սրինգէն եր-  
շը կը հոսի անխտիր:

Յիշէ, բարեկամուհիս, պարտասած  
անդամներդ կաղղուրելու համար՝ խաղա-  
դութիւնը դարատափիս:

Իսկ թէ ո՞ր լքուիս, լորձունքովն աղ-  
տոտ զինովի մը անցորդ, և որոնես ա-  
պաստան մը պաշտպանելու համար քեզ  
իմող աչերէ չար, մի ածնար. քոյր իմ,  
ինձի եկուր:

Բազուկներս, գուրգուրանքով պիտի  
սեղմեն քեզ նորէն կրծքիս ու սիրտս, ան-  
յլատ, պարուրէ պիտի քեզ սիրով:

Երբ մարմնոցը համար ապաստան,  
եւ մաքրութիւնը կրկին ուզես, յիշէ սիրտս  
որ չմոռցաւ քեզ, քոյզը իմ, սրտիս եկուը:

### ԲԼՈՒՐՆԻ ՎԵՐ

Կատարը՝ նոճիներուն տակ, մար-  
դին վրայ բերենքսիվար պառկած եմ:

Բլուրը զմրուխտի հատիկ ճըն է  
խոշոր:

Որթերը՝ յակինթ ու արեւակ կոյզ  
կոյզ օղերով պՃնուած պարմանուՀիներ,  
թեւ թեւի տուած պարելէն կը բարձրանա-  
յին բլուրն ի վեր:

Եւ ինձորենիները՝ կեցած հասած

Հարսներ են բարի որ կ'երկարեն հաճութեամբ շառագունած այտերնին պապակած շրթներու:

Ես երգելով, քրտնելով բարձրացայ: Եւ հոս մատներս մինչքովս փթթած կապուտիկի մը հետ կը խաղան, կը զուարձանայ մադերովս իր անոպարփակ ձեռներով՝ հովը:

Այդ բլրան կատարէն էր որ նոնավարդի մը նման ծաղկեցաւ արեւը: Նոյն նազանուտ քայլերով տակաւ բարձրացաւ, եւ ես տեսայ արիմնթաթաւ իյնալն իր:

Կը մտածեմ՝ բարձրացած է հայրս ալ օր մը այս բլուրն ի վեր, պոկելով ծաղիկ:

Ծաղիկ ի ձեռին՝ դիտած բարձրէն արեւամուտը բոցանուս, լուսարբշիու լուսնածագը, եւ չեն երգեր քայլերն այլեւս:

Իսկ ես իր գտւակը՝ պիտի գա՞մ դիտել կրկին բոլոր ասոնք գոր կ'երգեմ այսօր:

## ԵՐԿՐՈՐԴ ԱԺՈՒ

### ԵՐԳԵՆՔ

Կ'երգեմ, եւ աշունի միզամած, անժըլ-  
պիտ ցորեկը, կը դառնայ ինձ ծաղկածու մը  
արփաւէտ:

Համբոյը սիրուհիիս, երգի մը կը  
փոխուի շըթներսւս վրայ եւ պատկերը ջեր-  
միկ փթթուն ու թարմագեղ կը մնայ թեւե-  
րուս մէջ:

Փայփայէ գլուխս, ձեռներդ թող սա-  
հին մաղերուս վրայ, գարունի ցայգասիւքին



պէս բուրեան եւ աչերուղ մեղուշ լոյսովը՝  
լեցուր սիրտս արեւով։

Մի ուշանար, չեն դանդաղիք օրերը և  
սիրտս դեռ լի է աւիւնով, ու շրթներս միր,  
իսկ դու, աշունի այս ցուրտ օրերուն մէջ  
կը փայլիս գարնային թոյրերով։

Երդենք սիրուհիս, այսպէս, մեր միա-  
ցած շրթներով «Երիտասարդութիւնը սի-  
րակարկաջ մեղեղի է եւ մենք երիտասարդ-  
ներ ենք արբշիու երազներով, արեւներու  
սիրահար»։

### ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՍ

Այգիին ճամբան իրեն առաջի ան-  
գամ հանդիպելուս, նուէր ստացայ հասուն  
նուռ մը՝ «Առ ըստ եղբօր մը պէս», եւ որ  
դիս աշխարհի ամենահարուստը ըրաւ։

Արեւամուտ մը յետոյ, երկրորդ պա-  
տահելուս էր, անուշ բառերով մօտեցայ  
իրեն, եւ իր լուռ մէկ վայրկեանին գողցայ  
համբոյը մը շրթներէն՝ «Զար, անառակ  
ստահակ մըն ես դու, կակազեց կալմրած,

Բ նչ ըրիր”, բայց անուշն անոնց, բուրեան  
ծութի պէս ամբողջ երեք օր ինքնազու՞ ու  
հպարտ որոճացիւ

Թսկ երեք օր վերջ առառու մըն էր ա-  
բեւոտ երբ ես գացի զինքը գտնել, բոլոր  
այդին դրաւեցի, և անով կարծես տէրը  
դարձաչ լման աշխարհի:

፳፻፲፭

Երջադգեստը՝ պֆ'նելու համար տուի  
ծաղկահիւս զօտի մը կապուած անեմոնե-  
րով ու կապուտիկներով. ան երազս, սէրս  
կը կապէ իր նորահաս կնութեան:

Հետը չեմ խօսիր։  
Մեղմօրէն կը բոնեմ մատներուն ծայ-  
րէն։ Մեր աշերը կը սուզուին իրարու մէջ  
ու երիտասարդ սրտերնիս կ'ընդելուզուին։

Մեր քայլերը կը սահին առաջ։ Նէ  
ինձ կը նայի գոհունակութեամբ, լուռ  
մինչ ես կը թափառիմ աջ ու ձախ կայտ-  
ռելով ոստէ ոստ, երգելով բոլոր անոնք որ  
կան առատօրէն իր պտղապերճ ալզիին մէջ։

Եւ խնձոյթի պահուն, մենք, խուսա-  
փող ժամերը համրողներէն չենք։

### ԵՐԳԻՍ ՀԵՏ

Ձեռներն առած ձեռներուս մէջ, նըս-  
տած սիրուհիիս քով կը թրջեմ շրթներս  
շրթներէն որ հասած նուռի մը պէս ի-  
րենց մեղրը կը ծորեն պապակած բերնիս  
մէջ։

Հաղար ձայներ կը խոնուին ականջ-  
ներուս մէջ, անթիւ թոյրեր կ'ողողեն աչերս  
ու բոյր մը կայ քրքուրուն որ կը պարօւրէ  
մարմինս, կը զգլիսէ զիս։

Անհուն հեշտանքով կը փշեմ սրինզս  
սիրավառ ու լուսնին տակ՝ երգ ճը կը  
դառնայ աչերն անոր լուսածոր, սիրով յա-  
ռած աչերուս:

Մեղեղի ճը կ'ըլլայ ձայնը սիրակար-  
կաջ, դաշալող քովս:

Եէրի ճը կը փոխուին այտերը, եւ տաղ  
ճը անվերջ՝ բերանը անոր, որմէ կը սիրեմ  
սրարբիլ ու քաղցրացնել օրերս:

Եւ երբ կը նայիմ, անչափ պերճան-  
քով հոսող երգերուս՝ կը ծաղկի լոին դէմս  
սիրազեղ պատկերը միշտ սիրահայեաց.  
կը բանամ թեւերս անհուն ըղձանքով, ինք-  
նակորուս սեղմելու համար գայն յաւիտենո-  
րէն կը ծըիս վրայ, ու երազներուս:

## ՃԱՍՏԻԱՆ

Յայգաշաղով թաց հողին վրայ ծաղ-  
կած հետքերն ոտներուն, կարդալով բառ-  
առ բառ կը հասնիմ երիտասարդ սիրու-  
հիիս:

Նստած քովը արփուն կը սրնգեմ ի-  
րեն՝ «Երիտասարդութիւնը ունի արեւագեղ  
միրգեր ու ծաղիկներ արգասաւոր...»:

Յետոյ, ձեռքէն բռնած. «Այսպէս,

Չերմին համբոյըներէն սիրաբողբոջ սրտե-  
րուն, որքան աղուոր հաճոյքներ կը ծին  
արփանուէր:»

### ԱՐԵՒՈՒՆ ՏԱԿ

Արեւը շռազօրէն լեցուցած է օրը:  
Լոյսը կ'ողողէ ճամբաները մթին ու լճին  
վճ իտ հայելիին վրայ կը խաղան ստուեր-  
ները նաւող ամպերուն:

Մենք կը քալենք արեւուն տակ ճա-  
կատ առ ճակատ եւ ան կը փայփայէ մեր  
գլուխները, իր շունչով կ'ոսկեցօծէ մեզ:

Անուշ է արեւը, եւ ըղձալի աշնան  
մէջ: Ու ան ողողած է մեր աշերը, սրտեր-  
նիս լեցուցած:

## ՀՈՂԻՆ ՊԱՏԳԱՄԸ

Լճափը եղերող ծառուղին կը ճեմենք:  
Բարձրընթաց ծառուղին կը շրջանակէ  
կղզին ու լիճը կուգայ լիզել քարէ պատերն անոր:

Կապուտիկներու դաշտի մը պէս լիճը  
կը վէտվէտի, եւ արեւամուտի արեւուն ե-  
րանզները կը կաթկլթին յարագունափոխ  
հորիզոնէն վար:

Ոչ ոք կը լրտեսէր մեզ:  
Կղզին սօսիները մեղմ սօսակիւնով

ինչնող խաւարին մէջ կը փսփսային հողին  
պատգամը ապրողներուն, հասնող գիշերին  
համար:

Մառի մը բունին քով իրարու կրթնաժ  
կեցանք:

Հարաւային քամիին խոնաւ շունչով  
թեւ առնող մազերս կը խառնուեին սիրու-  
հիս վարսերուն երբ արեւը ծածկեց իր  
արիւնլուայ դէմքը միշտ աւելի մեզի մօ-  
տեցող հորիզոնին ետին:

Ու նոյն սօսիներուն պատգամող սօ-  
սափիւնին տակ, վերջալոյսի խարխափող  
լոյսերով, տակաւ լրթացող ջուրերուն հա-

յելիին մէջ էր որ երեւցաւ մեր մօտեցող  
շբթներուն աղերսը. յեղակարծ շարժումով  
մը թեւերուս մէջ առի անոր սիրապաղատ  
իրանը:

Դարձեալ նոյն ափին էր որ ծագող  
լիալուսնին շողերովն արծաթազօծ ջուրե-  
րուն վրայ տեսայ սիրուհիիս շառագունած  
այտերը, հաճոյբէն սարսուացող աչերը կը  
ժպտէին գոհունակութեամբ:

### ՊԱՏԿԵՐՆԵՐ ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ

Կը քալենք:

Ճամբան ոլորտապտոյտ կը հոսի պար-  
տէզներու մէջէն: Կը յորդի դուրս երկա-  
թացանկերէն ու մեղ կը զիմաւորէ ամէն  
քայլի բոյրը փթթած վարդերուն:

Լուսնի լոյսով նկարուած մեր շուքերը  
թեւ թեւի կը քալեն առջեւէն, ցուցնելով  
շարժապատկերները մեր շարժումներուն:

Լուռ ենք:

Ու մեր այս լոռութիւնը կ'ըսէ բոլոր  
անոնք զոր պիտի չկընան բացատրել բա-  
ռերը :

Գողցուած պտուղի մը նման գաղտա-  
դողի շրթներս կը դնեմ շրթներուն, կեցած  
ճամբուն վրայ, միշտ անհանդիստ, եւ ու-  
շաղիր ամէն շշուկի, շարժումի, թէեւ  
կորուսած եմ արդէն տեսողութիւնէս պատ-  
կերը մեր գիրկընդիսառնուած շուքերուն:

### ՀԱՍԲՈՅՐԸ

Լճափը, լուսնին տակ մայրիկ մը կող-  
քին ընկողմանած եմ գոհունակ սիրուհիիս  
համբոյրին բոցը շրթներուս վրայ, անոր  
քաղցրը պարուրած է բոլոր լուլիւնս:

Ակամայ կը մտածեմ իր վրայ, պատ-  
կերը կը փթթի գէմս գեղաթոյր, ու անու-  
շովն օծուած շրթներէս կը ծորին հիաս-  
քանչ երդեր:

Թիւզանդիոնի ափին վրայ էր որ

Տաղկեցաւ ծաղիկն այս քննը ենի:

Իր առաջին ուսուցիչները եղան սիւ-  
պախովիւ նոճիները վէս, Վոսփորի Ճապուկ  
իրանը գեղապահոյն, ու իր սիրատարփ,  
աստղապարդ երկնքին զիշերները կապտա-  
ծիր՝ առաջնորդեցին անոր երազներն:

Արեւելքի լուսառատ արեւը իր շողե-  
րով ողողեց աչերն, եւ համբոյներովը  
ջերմին ուռճացուց զայն, լեցուց սիրով  
տաք ու անուշ սիրով:

Եւ ես որ հիմայ իր համբոյը կը  
միշեմ, լուսնի լոյսով կը տեսնեմ, լճին  
հայելիին մէջ շրթներուս կարմրիլը կըկին,  
աչերս կը պճլտան սիրավառ ու կ'արձա-  
գանգին ցայգէն այգ երգերս:

## ՀԱՄԲՈՅԻ ԹԱՇՈՒՆ

Երբ նէ կը մօտենայ, տաք բուրազանգ  
սիւզի մը նման շունչը կուզայ թըթուալ  
շրթներուս, այտերուս, աշերուս վրայ եւ  
կը ցնցուին մազերը Ճակտիս:

Իսկ երբ կը դնէ շրթները քննը օրէն,  
շրթներուս մէջ կը զգամ քաղցրութիւնը  
լման գարունի մը:

Այտերը կը շառագունին խնձորավար-  
դերու նման, աչերէն կը հոսի ժպիտը  
գալկութիւնը, շրթները կարմրած կ'ըլլան

ինչպէս կեռասները եւ կը սկսի բոլոր  
սարսուն մարմինը թեւերուս մէջ լիաբաց  
վարդի մը պէս:

Մեղկ ջերմութիւն մը կը ծաւալի աճ-  
բողջ մարմնոյս մէջ, կը պրկուին ջիղերս  
եւ կը բզզան ձեղուներու նման. իր ձայնը  
կը հնչէ անդերուն մէջ ոստոսառղ ար-  
տոյախն զայլացիկին հանգունակ: Մարմինը  
կուրծքիս վրայ կը ծփայ լոյսի շերտի մը  
նման ու թարմագեղ մաերը ջերմիկ կը  
հալին ձեռներուս մէջ, մինչեւ զիսահակ  
տիրանուաղ իշնալը:

Եւ այդ պահուն մինչ ես լիակուշտ  
առիւծի մը նման երախաբաց տարածուած

կ'ըլլամ արեւուն տակ, նէ կը նմանի վի-  
րաւոր եղնիկի մը ինկած մէկ կողին եւ  
որուն կիսախուփ աչերը սեւեռուած կը մեան  
վրաս :

## ՍԻՐՈՅ ՀՐԱԺՈՒԱՆՔ

Գիշեր է:

Նստած ենք զրկուած կղզին հեռաւոր լուռ ու ամայի ափը, եւ լուսնակն է որ միայն քրոջ մը պէս բարի, կը զիտէ ժպտելով մեր շարժումները սիրաթեւ, հայեացները մթին:

Յայգասիւզը իր զով ու անուշ շնչով կը կազդուրէ մեղ եւ մեր շարժումները կը հոսին կ'ընդելուզուին իրարու:

Եւ ես հիմայ երբ կը նայիմ իր մեղ-  
քաթոյր աչերուն, Բիւզանդական սիրահո-  
լով, ջերմ զիշերներս լուսնազարդ, կ'անցնին  
դէմէս ժպտելէն:

Երթներուս մէջ, հասած նուռի պէս  
քամուող շրթները կը պարպեն քրթմնարոյը  
քաղցրութիւնն Արեւելքին:

Նարժումներով սիրակաթ՝ կը պէնէ  
զիս ջերմութիւնովն աշխարհի գանձերուն:

Իսկ շունչը՝ չեմ կրնար չիշել հրա-  
պոյրն անոր, Նայիրիի ծաղկաստաններէն  
թեւ առնող անթառամներուն բոյրին նման  
կը հարստացնէ զիս անսպառ, եւ ես ա-  
կածայ, անխտիր կը ժպտիմ բոլորին, բո-  
լորին :

## ԳՐԿԱՆՔ

Կը բռնեմ երկու ձեռներով դանդրա-  
հեր զլուխը, ու շրթներս դրած բերնին կը  
մնամ անյագուրով:

Մենք կը նմանինք իրարու զիրկ վա-  
զող կայտառ գարնանացին առուակներու և  
մեր տեղան կը նեղնայ անտեսանելի ըլլա-  
լու չափ, այնքան բուռն տենչով սեղմուած  
կ'ըլլանք իրարու:

Համբոյրի մը համար ճամբայ ելտնք:

Արշալոյսը կը բացուի, նոր է որ կը  
բաժնուինք իրարմէ:

Եւ ոչ ոք պիտի զիտնայ գեղեցկու-  
թիւնն ու հարստութիւնը բոլոր այն գան-  
ձերուն, որոնց ես աղքատ թափառական  
սրնգահար մը, պարտէզի մը կանաչ ան-  
կիւնը, անձանօթ ծառերու հովանիին տակ  
տիրացալ այս զիշեր:

## ԲԱԺԱԿ ԲԱԺԱԿԻ

Ամառ է, եւ լոռովինը գիշերուայ  
ծաղկաստան մըն է բացուած երիտասարդ  
շրթներուն դիմաց մեր, ու ամայութիւնը  
հեռուի պտղաստան մը յարաշարժ մատնե-  
րուս համար:

Մօտակայ ծաղկոցներէն հասնող բոյ-  
րաբարձ սիւզը իր թեւերով կը փայփայէ  
մեր քրտնած սիրախոնջ անդամները:  
Կայտուող ջուրերուն մեղեղին կը խառ-

նուի մեր բառերուն, կայծոռիկներ լուս-  
անձրեւ մը կը կայլակին, մինչ լուսնակը  
սաղարթի մը ճեղքուածքէն կը նետէ մեր  
վրայ արծաթէ քող մը ժանեկազարդ:

Բաժակը բաժակին, սրտազուաբճ երգը  
երգին ու մեր թեւերը շաղամաթուած իրա-  
րու կ'անցընենք կղզիին ամառ գիշերը  
պայծառ ու պտղառատ:

Դարձեալ իմ սիրոս սիրով լի մնաց  
ու իր աչերը կրկին սիրագեղ են:

Կը քալենք արեւուն տակ, եւ ոչ ոք  
կը տհանէ ան որ ալ պակսած է մեզմէ:

### ԲԱԽՈՒՄԷՆ ՎԵՐՋ

Կը լռենք, ինչպէս կը լռեն բոլոր ա-  
նոնք որ իրենց ուժին բախումով պահ մը  
կը լեցնեն միջոցը:

Բայց մեր բախումէն կրակ չժայթ-  
քեց, Աչ ալ շաշխն մը լսուեցաւ, Արիւն  
չհոսեցաւ, եւ մեզմէ մին չփշրուեցաւ,  
Յաւալին, ոչ ոք ինկաւ կամ բարձ-  
րացաւ:

## ԵՐՐՈՐԴ ԱԺՈՒ



— 66 —

### ԸՆԴՄԻԶՈՒՄ

Կը սպասեմ անհամբեր սիրուհիս  
գալուն, եւ կը ծեծեմ զաւազանովս ոտքս,  
կրկնեղով ես ինձի բոլոր անոնք զոր կ'ուզեմ  
ըսել իրեն։

Եւ երբ կուզայ, մեր խօսակցութեան  
կեսին՝ մինչ դեռ շատ մը ըսելիքներ ունիմ,  
լուսնակը կռնակ կը դարձնէ, ամէն քար  
լեզու կ'ելլէ ու բոլորը կը դիտեն մեզ։

Կը բաժնուինք իրարմէ։

— 67 —

Զէ՛, սլիտի չթողուն երբեք որ սիրահար մը ըսէ սիրածին ամէն անոնք որ ունի :

Թողորը, նախանձով լարուած են եւ ոչ մէկ սիրահար կրցաւ ուզածը ունենալ ամբողջութեամբ:

### ՊԱՏՐԱՆՔ

Լուսնալոյսին, դուրսը, գալնանալին լուռ գիշելին մէջ նրնգած պահուս, ամպի մը տակէն նայող լուսնին ցոլքով, նոճիի մը ստուերը կը կենաչ քովս, եւ ես տեսնելում, զաղբեցուցած երգս՝ կը ժպտիմ անձայն, զայն կարծելով սիրուհիս:

Կը վերսկսիմ երգս . . .

Լուսնակը կը յածի ամպէ ամպ, դէպի ալդ: Կը յնցուին տերեւները՝ արշալոյսի

սիւգն է որ կ'անցնի ոստոստելով վարդա-  
թուփերուն վրայէն: Իր բուրեան ձեռներով  
կը փայփակէ մագերս, լուած կը գոյեմ ա-  
չերս շփոթելով զանոնք սիրուհիիս մատ-  
ներուն Հետ:

## ԻՐ ԱԶԵՐԸ

Կը յիշեմ արեւամուտն այն կարմրա-  
ծիր, նոճիները նրբիրան, ու շուքերն ա-  
նոնց շարժուող, ջուրին վրայ, երբ առա-  
ջին անգամ հանդիպեցայ ձեզ՝ արեւակներ,  
շուշաններու ածուի մը մէջ ինկած եւ ժը-  
պիտով մ'ամօթղած յանձնեցիք գաղտնի-  
քը սրտին:

Կը յիշեմ դարձեալ զիշերն այն լուս-  
նագարդ եւ կ'երգեմ ցնծութեամբ, երբ

ՀՐԹՆԵՐՄ ՊՐԻ ՀՐԹՈՒՆՔԻՆ, ՉԱՌԱԳՈՒՆԱԾ  
ԴԵՖՔԻՆ ՎՐԱՅ, ԿԻՍԱԲԱՑ Ու ՆՈՒԱՂՈՒՆ. ԶԵՐ-  
ՄԱՆՈցի մէջ ՓԹԹԱԾ ՇԱՀԱՊՐԱԿՆԵՐ, որ  
ԺՎԱԿԵԼՈՎ մատնեցիք գոհունակութիւնն իր:

Բայց չեմ կրնար չյիշել ու կը խռո-  
վի երգս տեսնելով կրկին ձեզ, զեղեցիկ  
աչեր եղնիկի, պաղած ու տժզոյն սեւեռ-  
ուած վրաս, անշարժ:

Անկարող եմ երգել ու ըսել բոլոր ա-  
նոնց որ կար այդ լուռ, խոշոր, խոշոր  
բացուած աչերուն մէջ, մեկնած պահուն  
իմ սիրուշիս:

### ԶԱՅՆԵՐ ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ

Հարաւային քամին գաղջ ու տաճուկ  
շնչով լեցուցած է զիշերը: Եւ լճափի մօ-  
տակայ թաւուտներուն մէջէն կը լսուին  
վանկեր սիրատարփ խոստով անութիւննե-  
րու, որոնց կը յաջորդէ՝ նման ա'լ մինչեւ  
բերանը լեցուող կուժի մը խևնջիւնին, ճի-  
շեր զոր լիութեածք ըմբոշինուած հաճոյ-  
քը կ'արձակէ:

Ես մինակ կը բալեմ և ինչպէս խու-

սափած երիտասարդութիւն մը, կը լսեմ  
նորէն այն սիրապերձ երզը զոր միասին  
երգեցինք կղզիին սա հեռաւոր գոփհնե-  
րուն վրայ:

Մեր համբուրին մէջ աղբիւրացող  
լրաը կար սիրավառ սրտերնուս:

Զիրար գրկող մեր անդամները ունե-  
ին իրարու խոնարհելով յաւիտենականու-  
թիւնը սօսաւող սօսիներուն պատգամը, և  
անոնց յաջորդող յոդնավաստակ նիրհի  
պահուն կը տեսնէինք ընձիւզող յաւեր-  
ժական սօսիի մը մշտադալար ծիլը ու կը  
հրճուէինք խնդագին:

Եւ ահա հիմայ լսելով բացազանչու-

թիւնները սա երիտասարդներուն որ ա-  
ռանձնացած զիշերին մէջ, թաւուտներու  
քօղին ետեւ, կը տուայտին, բարձրանա-  
լու համար բարձունքը իրենց երիտասար-  
դագեղ ղղացումներուն, ևս գոհունակ կը  
ժպտիմ:

## Թ Օ Շ Ն Ե Լ Է Ն Վ Ե Ր Զ

Դու եկար նման բոլոր անոնց որ եկած ու թողած էին իրենց մատներուն ու բառերուն հետքերը սրտիս վրայ, բայց քուկդ հաճուցով խմուռդ օշինդր մըն էր:

Հիմայ նստած եմ կրկին սա իմ հին սօսիներուս շուքը հովասուն ու կը նայիմ դարատափն ի վար՝ այն ճամբաներուն որ տարին քեզ ինձմէ հեռու:

Պէտք չէր որ դիմաւորէին դիրար

մեր ճամբաները, և կանգնելու չէինք վըրաննիս գէմ առ դէմ, վրանիդ դրօշը սպիտակ էր, իսկ իմ մատներս ծաղիկ քաղելէն կարմրած են:

Սրտիս ածուներուն մէջ, նորածիլ թէ փթթած ինկած ծաղիկներու գորգ մը կայ:

Շունչիդ ջերմութենէն թօշնած ինկաւ հրաբաժակ նունավարդ մըն ալ որ կարող էր արեւուն հաճբոյներէն փոխուիլ նուոի ու պապակն յագեցնել ծարուածի մը:

Եւ իմ վրանս դրօշ չունէր, բայց քուկդ ալ պիտի չծածանի իր նախկին մաքրութեամբ, մատներուս թողած արատները կ'երեւին վրան:

## ՅԻՇԱՏԱԿՍ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Կ'ուզեմ, որ սրտիդ անցեալին մէջ  
փլածներուն, բոլոր անոնց, որ օր մը կան-  
գուն էին ու ինկան՝ յիշատակս ալ երբ ունե-  
նայ իր կիսաւեր, լուռ անդրին, ան, միայն  
քեզ համար գէթ, ըլլայ բարի ու մաքուր  
երաղի մը պէս:

Ու խուզարկել երբ իջնես, և հան-  
դիպիս դու նորէն օր մը անոր, չխորշիս  
Առնես ձեռքդ, նայիս սիրով, ու գուր-

դուրաս, քու քնքուշ հոգիովդ լուսակաթ:  
Հպարտանաս ալ անով, եւ նորէն  
սիրով, սիրով մը երթայ դնել անոր վը-  
րայ համբոյը մը ջերմ:

Անարդուած ամենէն, յիշատակս երբ  
աշխարհի մէջ, ու մարդերուն վսեմին  
քովէ իյնայ նսեմ, և երբ ամէնքն հայշո-  
յեն պատկերիս ու անունիս, դու գայն յի-  
շես մատելով, կուրծքիդ սեղմես կաթողին,  
հըճուիս, և չամչնաս դու անով նայելու  
ալ արեւին:

## Կ' ՈՒԶԵՄ

Աշունի օրերուն հետ թաց ու անձպիտ, քու պատկերդ ալ քովէս քայլ առքայլ կը խուսափի:

Մինչ ես, կ'ուզեմ պահել դեռ, ըսել յոյսերս բիլ եւ եղդել երազներս լուսածիր:

Եւ յետոյ դեռ մեկնելէդ վերջը, կ'ուզեմ յիշես զիս որ սիրեցի ու կը սիրեմ քեզ քնքուշ աղջիկ.

Մտածես որ ան ըրաւ բարիք եւ երգերովն իր խանդակաթ մոռցնել ուզեց մարդերն ու ամէն չարից:

Ու իմ բառերովս գէթ ուրիշներուն ըսնս քանի մը բառ սիրալիր, երգես տաղերէս մէկ երկու տողիկ եւ քրոջ մը պէս զթառատ գուգուրաս գոնէ անունին այն չար տղուն ժպտածիր, որ քեզ սիրեց ու երգեց սիրատարփիկ:

## ՄԵՆԱԿԵԱՑԻ ՀԱՅՈՅՔ

Աշունի շուքը ցուրտ է:  
Արեւուն տակ կ'երթամ նստիլ տաք-  
նալու համար՝ եւ ես միշտ երկու եմ, ես  
ու սիրուհիս:  
Բայց լաւ է որ սիրականս կ'ապրի  
մէջս. արեւը նեղցաւ եւ մեղմէ ոչ մէկը  
պիտի կարենար տաքնալ,

Նէ միշտ երիտասարդ է յետոյ, ու  
գեղեցիկ հին ժպիտովը: եւ ես համարձա-

կօրէն կրնամ երգել կրկին՝ գեղեցիկ է նէ  
գեղեցիկ իսկ գոհունակութիւնս սահման  
չունի՝ առանց ընդմիջելու ուրախութեամբ  
նէ կը յանձնուի ձեռներուս խաղին:

Վախին ալ չունիմ զրկուելու:  
Հլութեամբ կ'ընկերանայ ինձ, երբ սը-  
րինգիս երգով պարելու կ'երթամ լուսնակա-  
զարդ զիշերին մէջ, և կամ վագել գինար-  
բած առուակն ի վար:  
Եթէ հաճիմ գերեզմանս իսկ պիտի  
դարձարէ պատկերովը գեղեցիկ:

մէ և թիգրդք մեյլոց զարդ նումիք մէջով  
մտիք առ ամսավայրական ուղարկութիւն իւն թիգրդք  
պատմամտաքառ արդիւնքն ընկառ մէջու

### ՎԵՐՏԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ

Աշունը կը սուլէ ետեւէս ստահակի  
մը պէս, ծառերուն մէջէնս կը սարսուան  
տերեւները դեղնած ու կը զլորուին մեղմ  
շշունջներով:

Հողը թաց է ու մուճակներս արա-  
տաւորուած: Ի զուր, շըթներս ամրան բո-  
ցով կարմիր են դեռ եւ պիտի երթամ թա-  
փառիլ, երգել արեւուն տակ:

Ճանձուն վրայ նստած լուսնին տակ  
կը սրնգեմ, կիսապաղ մատներս տաքցնե-  
լով շունչովս, և երգս կը վաղէ հովերուն  
հետ երկարող ճամբաներէն, Հեռուները՝

Խրաւ քովս, դատարկ է տեղդ այս  
զիշեր և սիրոս թառէն ինկած թուչուն  
մը խատուտիկ:

Եւ վաղուան ցուրտ հովերէն, եթէ  
մարմինս ալ իյնայ ամբան տաքէն ճաթած  
սըինզի մը նման, երգս պիտի պարէ ժըպ-  
տելով սիրաբանելով փոշիներուդ վրայ, և  
երգերովս ես միշտ պիտի մնամ յաղթական:

## ՆԱԽԱՆՁ

Կը քալեմ զլանիկիս հաւատարիմ մտեր-  
մութեանն հետ առանձին, որո՛ճալով մեղ-  
րաթոց աշերուդ հմայքը, ու մտքիս ա-  
ծուներուն մէջ կուգայ նաշլանաթեւ թի-  
թեռնիկի նման թրթռալ երգը:

Գիշերն իջած է, եւ ցայդածաղիկներու  
նման կը ծաղկին աստղերն երկնակամարին  
վրայ:

Հեռու չէ արեւն ալ վարդամատն,

պիտի գայ ոռոգել քեզ, եւ աւելի ուշ  
դառնայ գարնանային զեփիւռն ալ բոյրա-  
կիր՝ ոստոստել թերթիկներուն վրայ երգիս՝  
մինչ ես մոխիր դարձած պիտի ըլլամ ու  
խառնուած ճամբաներու վրայ կոխկրտուող  
փոշիներուն:

“Որքան սիրուն է ծաղիկն այս քըն-  
քուշ”, պիտի ըսեն հանդիպողներն անոր,  
առած շրթներուն զայն, գուրգուրալով  
երգին, եւ հազիւ թէ իշեն անունն այն  
թփին, որ սիրով արբշիու ծաղկեցուց:

Կը սիրեմ, ու կը նախանձիմ այս եր-  
ջանկութեանդ:

Զմրան զով զիշեթին մէջ, քնչած աշե-  
ռով կը քալեմ, սիրուհիս, առած շըթնե-  
րուս վրայ անունդ, կը փայփայեմ քեզ, կը  
համբուրեմ կաթողին, կը խրախճանամ գե-  
ղովի, եւ կ'երգեմ քեզ մոռցած ժամանակն,  
ու ինքնակորոյսւ

### Վ Է Պ Ը

Ես գտայ զայն, Հեղահայեաց ծաղե-  
կի մը պէս, լՃին ծոցը թառած կղզեակի  
մը դալարիքներուն մէջ. Պլուխը վէս, դէմ-  
քը ժպտով մը լուսաւոր, շըթները լուռ.

Հոս սա ափին վրայ հարուստ, հի-  
մայ մէկը չունիմ ըսի մօտենալով՝

Կ'ապրիմ, տա՛ Հեռուի հիւղակը, ա-  
րեւուն տակ լքուած բոլոր իմ յոյսերէս, և  
զիշերին մէջ երաղներս ալ որ կուզան չոր  
ու անբոցը, կարծես վրաս կը խնդան:

Եւ երգերս որ այս առատու լսեցիր, չու-  
նին իրենց յարմար սրտեր, Բայց որպէս զի  
ես մինակս ծարաւ՝ անմխիթար չչորնամ  
կը սրնգեմ ես ինձ համար,

«Եկուր, ըսաւ, քալենք ափը լճին  
մենք միասին՝ ես ալ յոզնած եղնիկ մըն  
եմ, բայց իմ բերնէս երգ չի հոսիր, սիր-  
տըս երգն իր մէջ կ'երգէ:

Դու զեռ կայտառ ու դիւրաշարժ մատ-  
ներ ունիս և բերան մը երգալի, կը սրնգեն  
ինծի համար, ես կը պարեմ քեզի համար:

Երգս երկար էր, իր պարը կարճ: Եւ  
օր մըն ալ, երգիս կէսին՝ մութ ու լալ-

կան աշունին էր, թեւեր առաւ ու հեռա-  
ցաւ կարապի պէս, աղջիկն այն ժըպ-  
տաղէմ:

Երազ մըն է նէ ալ հիմայ ինծի հա-  
մար և լուռ, խոնաւ հիւղակիս մէջ յա-  
ճախ կուգայ ու սրտիս հետ, կատուի պէս  
կը խաղայ:

Բայց կը սիրեմ, եւ ես զայն գիրկս ա-  
ռած կը փայփայեմ:

---

Գրուած 1927—28 Վենետիկ



1938 г. № 5  
— 92 —  
РУБЛей  
Специальная отдач

## ՑԱՆԿ

### ԿԱՊՈՒՏԻԿՆԵՐ

ԵՐԲ ՍՐՆԳԵՑԻ . . . . .	7
ՆԱԽԵՐԳԱՆՔ . . . . .	9
ԱՌԱՋԻՆ ԱԾՈՒ . . . . .	13
ԵՐԿՐՈՐԴ ԱԾՈՒ . . . . .	37
ԵՐՐՈՐԴ ԱԾՈՒ . . . . .	67

— 93 —



ՀՀ Ազգային գրադարան



NL0337109

25270




ՀՊԱՏ. «ՀԱՅ ՄԻԱՆԱԿ»

Գին է գլ. 10



ԼՈՅԱ ՏԵՍԱԿ



Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ

# ԾԱՂԿԱՍԱՆ

Գ. ՇԱ. Բ. Ք.

ՄԱՅՈՒԹ ԵՒ ԳԵՂԱՐՔՈՒԽԵՍԱԿԱՅ

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՄբ

## ԾԱՂԿԱՍԱՆԻ Գ. ՇԱ. Բ. Ք.

Կու զայ աւելնալ Ա. Ե. Բ. ՇԱՐՔԵՐՈՒԽ վրայ,  
որոնց արձակ քերթուածները իրենց արուես-  
տով, ազատ ու արեւոտ շունչով թեր ու դէմ  
թօսեցնել տուին ամենուրեք. Հայ. Ապամուխն մէջ:

Այս հատորին գինն է ֆր. 10

ԱՎԵԼԻ

ԱԵԿԱ

ՕՐԻՆԱԿԱՅԻ ՕԴԵԼ

ԵԱՀԿԱԽՏԱՆ Ա. ՇԱՐՔ 1924

ԵՐԵՎԱՆ

«ԾԱՂԿԱՍՏԱԽԹ մէջ թարմ և նոտաւէտ շունչ  
մը կայ, թուրթեան և սիրոյ պաշտումն ութիք և  
զայն բառերով արտայայտելու թուրք ու խուսափուկ  
եղանակ մը՝ սրութ երբեմնակի տկարութիւնն ամ-  
պամ խանդաղատանք կը թերցնէ թօնեացողիթ...»:

Գաղտնիություն 4 Յունիս 1925 կ. Թէքիլիկիլի

三

«Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻՆԻ, համակրելի երիտասարդ բա-  
թաստեղծաբերէն մէկն է, որ իր ժաղավասնին բու-  
րումնաւաւէտ էջերը կը բանայ միք առջին, հնչեցնելով  
իր անոյշ երգերը. Միայն թէ կամ ծագիկմերուն  
բոյրէն և կամ երգերուն քաղցրութիւնէն այնքան  
զգլխած կը թուի որ իր խօսքերը երբեմն անհասկը-  
նալի կը մթամ մեզի պէս հասարակ մահկանցու-  
թերու...».

«Աւետիս» 9/3/1925 կ. Պուլիս ՀԱՅՐ. ՎԱՐԴԱՆ  
(Ժ. ՇԻՐՈՎԱՅԻ)

三三三

«ԾԱՂԿԱՍՏԱՆ, ունի ուշագրաւ գեղեցկութիւններ՝ պայմանաւոր չի մայիսք անոնց, արուեստին այն ոգիսով որ գեռ մեզ կը կաշկանդէ, Այսպէս, մենք

պիտի տեսնեմք ամոց մէջ բանաստեղծ մը՝ երիւ-  
տասարդ շուշով՝ պարզ ու հարազատ ոճով, գու-  
թախիս ու պերճ երիւակայութիւնով, զգացող ու  
ապրող բանաստեղծ մը, իսքամատիպ՝ հովուերզական  
բանականութեամբ և իր, այս արձակ տողերուն ներ-  
դաշնակութիւնով ...»:

Ա. Տ. ԳԵՐԵԳԵԱՆ

«Աֆենքս» 5/10/1925 Աղեքսանդրիս

三

«Տարիվավառ տղայ մըն է շատ նորերէ՞՞ գ. ԳԵՎԱՐՔՈՒՆՆԻՑ, որ իր հրայրքը կը մըրկի՝ սիրապ- բուրի մը բուռն տեհամթով կ'երգէ»:

«Ամենուն Տարեցոյցը» 1926

ԹԵՐՅԻԿ

三〇

«ԾԱՂԱՎԱՏԱՆ ուր երգերը ծաղկելիքու փոխադրուած են, և այդ ծաղկելիքը բրատիկիթ՝ նամբոյր թերով կաղապարուած են, իր երգերուն շշշափի մէջ կայ ամոյշ մամկանամ ամիկնդութիւն մը, իր զգացմութքը չի քօպարկեր, իր մէջ կը տրոփէ բանաստեղծ սրաի խամբուս երակը ...»:

«Կոր Փիւնիկ» 1/4/1926 Պէտքական ԱՏԾՈՒՅՆ.

• • •

Նահի «Ժամանակ» կ. - Պուլս զ. Եվրօնի  
ՀՀ Աժամակը Աժամակը - Պոսթը զ. Մի Իթալիան

# ԾԱՂԿԱՍՏԱՆ Բ. ՇԱՐՔ 1926

«Հրձուալի յուզումով կարդացի այս նոր երգիրդ Աթափ ու զիւթակամ պատկերներ կը յարուցածես, ամոնցէ ժայթքեցթելով իրհեց տրամադրած բոլոր յուզումը. Նրաժշտութիւն ու պատկեր իրարուկապուած հետ աթքակտելիօրէթ, մին միւսին թափանցած բայց բնութիւննին ամկորուստ, Կը ներմուծես հասարակ կեանքթին մէջ այս նոր ծեւերը որոնք քու փափաքթերդ կը կերպարածեմ, քու ամէն մէկ քիրթուածդ հոգիի վիճակ մը կը ներկայացմէ, Մաքուր արուեստագէտ մը կայ մէջ, զերազանցօրէթ երաժիշտ ու նկարչ հոգի մը, Արուեստդ միայն կեանքը չէ և ոչ այ միայն ճշմարտութիւնը, զեղեցկագիտօրէթ արտայայտուած կեանքն է...»

25/2/1927 Պարի

Հ. ՆԱԶԱՐԵԱՆՑ

\* \* \*

«Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ սիրոյ քթարերգութ է, աւելի միշգը ըսելով սիրահարութեամ պատկերահանն է, Արուեստի նրբամաշակ յատկութիւնը կը ծիւ իր «ԾԱՂԿԱՍՏԱՆ»ին մէջ, Գիւտերով իմքնաստեղծ է, միտքը նկարագեղ, իր զրիչին ծաղիկները կարծես Աստղիկի տաճարին խութկը ծծեր են, Բամաստեղծը ամոնց բոյրովը կ'արքեթայ, կը մեղամչէ, միամիտ ամառակ մը, և ամառակութեանը մէջ միշտ ազնը-

ւական, Կ'երգէ սէրը ազատօրէթ և միայն սէրը կ'երգէ ...»:

Հ. Ա. ԵՐԵՄԵԱՆ

«Յառաջ» 19/3/1927 Պարի

\* \* \*

«ԾԱՂԿԱՍՏԱՆ գործ մըն է տեսակին մէջ հզակի, արուեստով, ոզիով և եղանակով նոր, Սիրոյ գիրքն է ան, անոր մէջ կը խտանայ պաշտումը սիրոյ և բնութիւն բամաստեղծը արուեստագէտ մըն է իմքնատիպ արուեստով մը, Կեանքը ծեւացնելու համար ունի իր իրեղը և զամոնը տեսնելու, յարաբերուելու ու յարաբերուելու որոշ, իմքնայատուկ, համելի եղանակ մը, Այդ իրերուն հետ խօսնելու ու խօսեցնելու պարզ, մաքուր բառարան մը ու բառերը երանգուորելու կերպ մը ...»:

Ա. Տէր ԳԵՂԱՐՔԵԱՆ

«Լուսարձակ» 27/6 և 4/7/1927 Պահերէ

\* \* \*

«ԾԱՂԿԱՍՏԱՆ»ի նեղինակը երիտասարդ ու կորովի կիրով մը իր սէրերն ու ապրումները կ'երգէ, փափուկ հաղորդականութեամբ մը, և նոր պատկերներու բնիմագրութեամբ...»:

«Հայ Կեն» 1/4/1927 Կ. Պոլիս

\* \* \*

«Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ ունի արտայայտութեամ նոր ու սիրութ ծեւեր, պայձառ մտածումներ, նկարէն բացատրութիւններ, ազթուական նարազատ նովիկ' որ քերթողի մը սիրուէթը մատնանիշ կ'ընեն ...»:

«Հ. Կոչնակ» 30/4/1927 Նեւ Ե՞րբ Յ. Ա. Ա. ԳԵԱՆ

«Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՒ արծակը իր առաջին երեսում մին մէջ լսկ թգատելի ու տպաւորող է: Իր ըմբերցողը մահրմօրէն և հասկելիորէն միտիթին մօտեցը նելու եղամակ մը ունի, գրքին ամէն մէկ էջին վրայ սիրոյ խումկը առաւորէն կը միայ, գիրքը իմչէն որ է թոյլ կուտայ իմծ, նետեսութիւն մը մամելու, հոօ արուած արուեստին մասին, և այդ արուեստը լեցում է խոստումով, արժամի գասուելու վերջի օրերու ո և է մէկ առաջնակարգ հայ գրականութեան կարգին, իմքատիկ զիծերով, լեզուակամ և զգայակամ հնչումութիւնով և վերջապէս ըմբանուր ծեւով...»:

«Հայ Սերո» 8/2/1928 Ֆեւառելֆեա

ԱՆԱՀԻՏ

\* \* \*

«Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՒ ունի նզկված ու կոկված լեզու, պատկերավոր վո՞մ, վառ յերեւակայութիւն, նրա գեղարուեստական արտայայտութիւնները զըմանատելի զարդարանքը կարող են լինել ամէն մի գրվածքի համար, բայց Գ. Գեղարքունին իր շնորհքը չգործադրեր հասարակօւու աշխատութեամ վրա, ինչ օգուտ, երբ այդ զարդարանքները գործադրվում են պորտաբոյծ և կյանքից յերես առած արքշիր յերիտասարդների համար...».

Հ. ՀԱՎՈԿԻՄՅԱՆ

«ՊԼՈՐԵՄԱՐ Ար. Գրականութիւն» 11/11/1928 Թէֆլոն

\* \* \*

Նահի «Զահակիր» Պէյրութ,

Վ. Գլուրջեան



## ՀԵՂԱՐՔՈՒՆԻ ԳԱՐՄՄԵՐԸ

Դադաստան Ա. Շարք (Արշակ Քերթուանեար) Տալ. 1924  
— Ֆր. 5 —

Դադաստան Բ. Շարք (Արշակ Քերթուանեար) Տալ. 1926  
— Ֆր. 6 —

Արեւուն Տակ (Հորավարանեար) Տալ. 1927

Թօւնելից Վերջ (Հորավարան) Տալ. 1928

Դադաստան Գ. Շարք (Արշակ Քերթուանեար) Տալ. 1929  
— Ֆր. 10 —

## ՀԵՂԱՐՔՈՒՆԻ

### ԳԻՄԵԼ

K. Kegarcuni  
C/O S. Lazzaro - Armeni


VENEZIA (Italia)

## ԵԳԻՒՑՈՒ

~~Librairie V. Zartarian~~

Avenue Fuad Ier No. 13

~~LE CAIRE (Egypte)~~



卷之三